

ԲԱՐՅՈՒԹԵԱԼԵԿ

ՕՐԱԿԱՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՇԱՅՐԱԿԱՆ ԵՎ ԲԵՇՈՒՐԱԿԱՆ

ԳԻՏԵԼԵՍ

Բ. ՏԱՐԻ, ԹԻՒ 4.

1844

ՓԵՏՐՈՒԱՐԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԼՀԵԿՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ :

ՎՐԱՍՏՈՍԻ 650 տարիաւածերթ
որ յմաղէս միլետացի իմաստասիրին
աշակերտներէն մէկը սաթի¹ կտոր
մը մաքրելու համար կը շփէր, առ
սաւ որ ան շփած սաթին կտորը յար
դի նման թեթև մարմնոց մօտեցա
ծին պէս՝ զանոնք իրեն կը քաշէ. աս
երեւութիս վրայ զարմանալով՝ նորէն
նորէն փորձեց, տեսաւ որ բաւական
չեռու եղած նիւթերն ալ իրեն կը
քաշէ ու յետոյ կը թողու : Ի՞ս բանս
երբոր ուրիշ իմաստասիրները լսե
ցին՝ իրենք ալ շատ փորձեր ըրին, և
վերջապէս հաստատեցին թէ սաթը
շփուելով ասնոր յատկութիւնը կ'ու
նենայ, որ ինչուան ան ատեն անձա
նօթէր, և աս յատկութեան անունը
դրին էլեկտրականութի², որովհետեւ յու
նարէն սաթին էլեկտրն կ'ըսեն : Ի՞այց
ան ատենէն ետքը ոչ ոք ետեէ ընկաւ
որ քննէ թէ արդեօք ուրիշ նիւթեր
ալ աս յատկութիւնս ունին թէ չէ .
ինչուան որ անցեալ գարուն մէջ ֆը
րանքլին շատ փորձերով հաստատեց
թէ կայծակն ալ ամսկերու մէջ դի-

զուած ելեքտրականութիւն է :

Վոյն ատենները Ոթոն կուէրիք՝ ա
նունով գերմանացին փորձեց տեսաւ
որ շփմամբ գոյացած ելեքտրակա
նութիւնը՝ բարակ լուսաւորութիւն
մըն ալ ունի :

Վալ³ բնագէտն ալ երբոր սաթէ
գլան մը առեր կը շփէր՝ ելեքտրացը

1 Ոթոն կուէրիք (գերմ. Otto von Guericke) ծնաւ 1602ին և մեռաւ 1680ին Ամերիկա քաղաքը.
և իր ատենի երեսելք բնագէտներէն մէկն եղաւ :
նոքը հնարեց Ընկույն կամ Օդական լսուած գոր
ծիքը, որով օգին շատ տեսակ յասկուիները յայտ
նի եղան . տեսաւ որ ողջ կենդանի մը աս մէքէ
նախիւնդունարանին տակը գնելովու մէջի օգը գա
տարկելով կը մեռնի, բոյսերը չեն աճիր, ճրադին
ու կրակը կը մարին, մուխը քիչ մը ատեն բարձրանա
լին ետքը՝ վար կ'իշնայ, կայծահանը (լադա)՝
գայլախատի հետ զարնուելով կայծ չհաներ, տար
ցուցած երկլթի վրայ գրուած չբուլնիքի՝
կը հալի . թոռմած խնձորը թարմ խնձորի պէս
կ'ուռի, և ծանր ու թեթև մարմինները հաւասար
ատենի մէջ վար կ'իշնան : Նոքը հնարեց նաև եր
կու պղնձէ կիսագունս գործիքը, որ դիմացէ զի
մաց գնելով ու մէջի օգը հանելով՝ տասնութեց
չի քաշելով չկրցան կիսագունսերը իրարմէ բաժ
նել : Հիյշէնաի ու Ամոնթոնի օգաչափները գըտ
նուելէն ասած ինքը գործիք մը հնարեր եր, ու
անով կը գուշակէր թէ օգը ինչպէս պիտի ըլլայ. ա
նոր համար ժաղովուրդը զննքը կախարդի տեղ
դրեր էին :

1 ՔԷԿՈՒՊԱՐ :

2 Գ.Ղ. Electricité.

2 Wall.

նելու համար, մէյմըն ալ սաստիկ կայծ մը ու ձայն մը ելաւ անկէ, ինքն ալքիչ մը ցնցուելով շատ զարմացաւ. աս բանէս բնագէտները արթըննալով՝ աւելի փորձեր ըրբն, և ելեքտրական մեքենան հնարելով՝ ելեքտրականութեան շատ յատկութիւններն իմացան :

Կախ տեսան որ ապակին, ծծումը, խէժը, մետաքսը և ուրիշ շատ նիւթեր ալ շփուելով՝ ելեքտրականութիւն կ'ունենան. իսկ մետաղները ամենեխն չեն ելեքտրանար. Աւ երբոր երկու թեթև մարմիններ մի և նոյն նիւթով շփուելով՝ ելեքտրականութեամբ լեցուին, մէկզմէկ կը վանեն. թէ որ ան նիւթերէն մէկը ապակիէ դլանով մը շփուի ու մէկալը խէժի կտորով մը, ան ատեն մէկզմէկ կը քաշեն, և փոխադարձ ձգողութեամբ մէկմէկու հետ միանալէն ետքը՝ վրանին ելեքտրականութեան նշան չերենար :

Աւ որովհետեւ ելեքտրականութենչ բան ըլլալը ցիմացուեցաւ, անոր համար բնագէտները ետեկ, եղան որ գէթ անոր երեսոյթները բացատրեն. և աս բանիս համար շատ գրութիւններ հնարեցին, որոնց մէջ ամենէն հաւանականն աս է :

Իւղինները բնութեան մէջ եղած ամէն մարմինները երկու գլխաւոր կարգ բաժնուած սեպեցին. մէյմը այնպիսի մարմիններ որ շփմամբ կ'ելեքտրանան, մէյմըն ալ անոնք՝ որ ամենեխն չեն ելեքտրանար. բայց ետքի փորձերով իմացուեցաւ. թէ այնպէս չէ. հապա ամէն մարմին ալ կ'ելեքտրանայ. միայն թէ ոմանք առած ելեքտրականութինին կը պահէն, իսկ ոմանք ուրիշ մարմինոց հաղորդելով առածնին շուտ մը կը կորսունցընեն. և որպէս զի աս ետքիններս ալ առած ելեքտրականութինին պահէն՝ պէտք է զանոնք առջի տեսակ մարմիններով (այսինքն ելեքտրականութիւն չհաղորդող մարմիններով) այնպէս պատել որ ուրիշ մարմինոց ըդըպին .

ուստի հիմակուան բնագէտները փոխանակ ըսելու թէ մարմիններէն ոմանք չեն ելեքտրանար, կ'ըսեն. մարմիններէն ոմանք՝ առած ելեքտրականութիւններին կը պահածէն, և կ'ըսուին անհաղորդ՝, ոմանք ալ առածնին ուրիններուն կը հաղորդէն, և կ'ըսուին հաղորդական :

Ինագէտները ենթագրեցին թէ ելեքտրականութիւնը ամենանուրբ ու սաստիկ արագաշարժ հեղանիւթ մըն է : Վիրանքին ըսաւ թէ աս հեղանիւթը ամէն մարմնոց մէջ կայ, բայց ինչուան չատնայ կամ չպակսի՝ դրսէն նշան մը չերեցըներ : Երբոր մարմնոյ մը ելեքտրական հեղանիւթը ո՛ր և իցէ պատճառով մը աւելի կը շատնայ՝ քան թէ ինչ որ առաջ ան մարմինը ունէր, ան ատեն ան մարմնոյն ելեքտրականութիւնը կ'ըսուի դրական՝ ելեքտրականութիւն . իսկ թէ որ մարմնոյ մը ունեցած բնական ելեքտրականութիւնը պակսի, ան ատեն անոր ելեքտրականութիւնը կ'ըսուի բացական՝ ելեքտրականութիւնը պակսի այսինքն բացասական ելեքտրականութիւնը կ'ըսուի բացասական՝ ինդհանրապէս փորձուած է որ ապակին շփուելով՝ ելեքտրականութիւնը կ'աւելնայ, այսինքն դրական ելեքտրականութիւն կ'առնէ . իսկ խէժը շփուելով՝ ելեքտրականութիւնը կը կըպակսի, այսինքն բացասական ելեքտրականութեամբ կը լեցուի . ուստի առջինին մարմին մը մօտեցընես նէ՝ անկէ կը հեռանայ, իսկ երկրորդին որ մօտեցընես՝ զանիկայ կը բռնէ :

Պապակւոյն և խէժին աս մէկմէկուներհակ յատկութեանցը և անոնց վրայ երեցած հակառակ երեսոյթներուն համար՝ քանի մը բնագէտներ ելեքտրականութիւնը երկու տեսակ բաժնեցին . մէկուն ըսին ապակային՝ ելեքտրականութիւն, իսկ մէկալին խժային՝ ելեքտրականութիւն . ասոնք մէկմէկու փոխադարձ ձգողութիւն ունին. և երբոր իրարու հետ կը միան՝ երկու տեսակ ելեքտրականութիւն

- | | |
|------------------------|-------------------|
| 1 գ.լ. Non conducteur. | 4 գ.լ. Négative. |
| 2 գ.լ. Conducteur. | 5 գ.լ. Vitreuse. |
| 3 գ.լ. Positive. | 6 գ.լ. Résineuse. |

թիւնները իրարու կը խառնուին , ու
ան մարմիններուն մէջ հաւասար կը
տարածուին :

Այս երկու դրութիւններն ալ ընդ-
ունելի եղած են , վասն զի երկու-
քովն ալ այլեայլ երեսյթները աղէկ
կը մեկնուին . թէ որ երկու մարմին
երկու հակառակ ելեքտրականութք
լցուած ըլլան , մէկզմէկ կը քաշեն . և
թէ որ մէկուն ելեքտրականութեան
պակասութիւնը մէկալինին շատու-
թեանը համեմատ է , հեղանիւթնե-
րը մէկմէկու հետ միանալով՝ երկու
մարմնոց մէջ ալ հաւասարակշիռ կը
տարածուին . իսկ թէ որ երկու մար-
միններն ալ նոյն տեսակ ելեքտրակա-
նութեամբ լցուած են՝ մէկզմէկ կը
վանեն ու մէկմէկէ կը հեռանան :

Օ որ օրինակ , թէ որ մարմին մը պապա-
կին շփմանէն ելած ելեքտրականու-
թեամբ (այսինքն դրական կամ ապա-
կային ելեքտրականութք) լցուած ըլ-
լայ , իսէժի շփմամբ ելեքտրացած (այս-
ինքն բացասական կամ խժային ելեք-
տրականութք լցուած) մարմինները
իրեն կը քաշէ . և ան մարմիններն որ
իրեն պէս գրական ելեքտրականու-
թեամբ լցուած են՝ ետ կը վանէ : Ի՞-
սոր ներհակը կը հանդիպի՝ թէ որ
քաշող մարմինը խժային ելեքտրակա-
նութեամբ լցուած է :

Ո՞ր և իցէ մարմին շփուելով կ'ե-
լեքտրանայ . բայց ինչպէս վերն ը-
սինք՝ ոմանք առած ելեքտրականու-
թիւննին մէկէն ուրիշի կը հաղորդէն ,
ուստի ասոնք աւելի յարմար են ընդ-
ունելու և տալու . ոմանք ալ առած-
նին կը պահէն , և ասոնք ալ կ'երենայ
որ չէ թէ միայն ելեքտրական հեղա-
նիւթ կուտան , հապա նաև կը ժողով-
վեն : Այս սկզբանց վրայ շինուած է
նաև ելեքտրական մեքենան :

Այս մեքենային դլիսաւոր մասն է ա-
ռանցքի վրայ առած ապակէ զ ունտ
կամ գլան կամ անիւ մը . առանց-
քին մէկ ծայրն ալ դարձընելիք ունի .
դարձուցած ատենդ ապակին պղտի
բարձիկներու քուելով կ'ելեքտրա-

նայ : Այս անուրի կամսկաւառակի պէս
ապակիին դիմացը մետաղէ խողովակ
մը կայ որ կեցուցած է ապակէ կամ
խէժէ սեան մը վրայ , որպէս զի ու-
րիշ մարմնոց հետ հաղորդակցութիւն
չունենալով առած ելեքտրականու-
թիւնը անոնց չհաղորդէ ու չկորսըն-
ցընէ . աս մետաղէ խողովակը հաղորդէն
կ'ըսուի : Ապակէ սկաւառակին երե-
սէն ելած ելեքտրական հեղանիւթը
կ'անցնի հաղորդիչ խողովակին . անկէ
ալ ուզած տեղդ կրնաս քալցընել հե-
ղանիւթը՝ հաղորդիչ խողովակին մե-
տաղէ բարակ շղթայ մը կապելով :

Հիմա ընդհանրապէս ելեքտրական
մեքենային ապակին տափակ ու կլոր
ձեռվ կը շինեն , և մեքենային ուժը
կլորին և բարձիկներուն մեծութենէն
կը կախուի : Այս բարձիկները սովորա-
բար չորս հատ կ'ըլլան . իսկ ուժով
գործիկները երկու հաղորդիչ խողո-
վակ կ'ունենան՝ իրարու զուգահեռա-
կան : Դիրանքինին գործիքը 28 բը-
թաշափ տրամագծով սկաւառակ մը
ունէր . բայց հիմա անոր կրկին և ե-
րեքին մեծութիւնն ունեցող ապա-
կիներ կը շինուին :

Ելեքտրական մեքենային ելած կայ,
ծը երբեմ ինչուան երկու ոտնաչափ
ալ հեռու կը ցատքէ . իրեն սոսկալի
ձայնը , լոյսին ձեւն ու գոյնը՝ փայլա-
կին երեսյթներուն շատ նման ըլլա-
լուն , բնագէտները աս բաներս առջի
անգամ որ տեսան՝ սկսան անոր հետ
բաղգատել . և աս բանս որ առջիննե-
րը միայն կարծիքով ըսերէին՝ Դիրանք-
ին փորձով ալ ան կարծիքին իրաւ
ըլլալը հաստատեց . այսինքն թէ կայ-
ծակն ու փայլակն ալ ելեքտրականու-
թենէ առաջ կուգան :

Կ ատ փորձերով տեսաւ որ երբոր
ելեքտրացած մարմնոյ մը սրածայր
թել մը դպցընես մետաղէ , մէկէն ե-
լեքտրականութեան երեսյթները կը
դադրին , և կայծ չելլեր՝ ինչուան որ
երկու մարմիններուն երեսն ալ գըն-
տածե չըլլայ . ու թէ որ հաղորդիչ
խողովակը մետաղէ թելով մը հա-

զորդես գետնի կամ ուրիշ հաղորդական մարմիններու, ելեքտրականը աւանց ձայն համելու կը ցըռուի : Այս փորձերէս նախ և առաջ հետեցուց Փրանքլին՝ թէ ելեքտրական մեքենային անիւր կամ հաղորդիչ խողովակը ամենեին անկիւնաւոր տեղուանք պէտք չէ ունենան, ինչու որ ելեքտրական հեղանիւթը սրածայր տեղուանքէն շուտ շուտ կը հաղորդուի ուրիշ մարմնոց հետ :

Այս սկզբան վրայ մտածեց ամպերուն մէջի ելեքտրականը գետնին հետ հաղորդելով ցըռուել. անոր համար առջի փորձը պիտի ընէր Ամերիկայի ֆիլադելֆիա քաղքին աշտարակին վրայ . բայց որովհետեւ ան շէնքը գեռ բոլորովին չէր լմրնցած, փոթորկի մը ատեն վաշառակէ¹ մը շինեց, ծայրն ալ մետաղէ պղտի գաւազան տնկեց ու երկինք թռուց : Ամպերը կը գոռային, փայլակներ ու կայծակներ կը թափէին, Փրանքլինին վիշապակն ալ երթալով կը բարձրանար . ինքը վարը կեցած՝ անդադար կը դիտէր թէ արդեօք վիշապակին չուանին վրայ ելեքտրանալու նշան մը կայ թէ չէ, բայց բան մը չուսաւ, և քիչ մնաց որ շատերը զինքը պիտի ծաղրէին : Այս մըն ալ սկսաւ թեթև անձրե մը ցողել, այնպէս որ չուանը թթեցաւ և հաղորդիչ թէլ մը դարձաւ : Փրանքլին աեմնելով որ չուանէն անդադար կայծեր կ'ելլէին՝ շատ ուրախացաւ : Աւրիշ անգամ նորէն աս բանս փորձեց, և վիշապակին չուանին մէջ մետաղէ թէլ մըն ալ խառնելով տեսաւ որ ալ աւելի դիւրաւ ու յաջող կերպով կը հաղորդի օդին ելեքտրականը. և կայծերը աւելի ուժով կը նետեն սաստիկ ձայնով :

(Ծ) ալէտ և շատ զգուշութիւն ըրին որ աս փորձերէս վտանգ մը չանդիսի, բայց Ասոմաս անունով մէկը այնպէս ցնցուեցաւ որ գետնէ գետին զարնուելով շատ վասուե-

ցաւ . անշուշտ Փրանքլինն ալ կայծակէ կը զարնուեր թէ որ առջի փորձին ժամանակը օդուն մէջի ելեքտրականութիւնը խիստ սաստիկ ըլլար . որովհետեւ շատ անգամ մատովը չուանին կը դպչէր որպէս զի կայծ ելլելը տեսնէ :

Այս փորձերէս յայտնի եղաւ թէ կայծակը ուրիշ բան չէ՝ բայց եթէ ելեքտրականութեան սաստիկ կայծ մը որ մէկ ամպերէն մէկալը կը ցատըէ, կամ ամպերէն երկրիս, կամ թէ երկրէս ամպերուն կ'անցնի, և օդին մէջէն անցնելու ատեն սաստիկ կը գուայ : Ամանապէս շատ դիւրաւ կը բացատրուի թէ ինչու խիստ բարձր շէնքերը, և ծառերուն ծայրերը շատ անգամ կայծակէ կը զարնուին : Ա անզի ինչպէս որ ըսինք, ելեքտրականը ծայր տեղուանք աւելի դիւրաւ կը հաղորդուի . անոր համար երթոր ամպերուն մէջի ելեքտրականը շատնայ, հաւասարակշիռ ըլլալու համար՝ կ'ուզէ երկրիս հետ հաղորդուի . ուստի բարձր շէնքերուն՝ ծառերուն ծայրերը, որ աւելի ամպերուն մօտ են և երկրէս վեր ցցուած, աւելի դիւրաւ իրենց կը քաշեն ելեքտրական հեղանիւթը :

Որչափ անգամ որ երկրիս ու ամպերուն ելեքտրականութեան հաւասարակշռութիւնը կորսուի, կայծակները կը յաձախին մեծամեծ վնասներով . և աս կայծակները կամ երկրէս վեր կ'ելլեն, կամ ամպերէն վար կ'իյնան . և միշտ անկէ կ'ելլեն՝ որուն որ ելեքտրական հեղանիւթը շատ է : Բայց թէ որ բարձր շէնքերուն վրայ մետաղէ սուր ծայրով գաւազան մը տնկուի, և մետաղէ շղթայով կամ հաստ հաղորդիչ թելլովան գաւազանը գետնին հետ հաղորդուի, ելեքտրական հեղանիւթը առանց փայլակ և ձայն հանելու ան թէլին վրայէն կամաց կամաց կը քալէ ու կ'երթայ հողուն մէջ կը կորսուի : Աւ ահա աս գաւազաններով (որ Շանթարգել՝

1 Գլ. Paraſoudre.

կ'ըսուին) հիմա լրոպացիք բարձր շնքերը կայցակէ կըպահեն: Ո՞իայն գիշեր ատեն աս շանթարգել գաւազանին ծայրը կրակէ լեզուիպէսքոց մը կ'երևնայ. ասովլ լեսարին երեսիթն ալ շատ պարզ կըմեկնուի, որ պղտոր գիշերուան ատեն տեսեր է կ'ըսեն՝ որ իր զօրքերուն նիզակներուն ծայրէն լեզուի ձեռով լսս մը դուրս կ'ելէ եղեր:

Լըքտրականութիւնը մեծ ազգեցութիւն ունի թէ բուսոց և թէ կենդանեաց վրայ. և ջղի հիւանդութիւնեցողին ցաւը կ'աւելնայ՝ երբոր օդին մէջի ելեքտրական հեղանիւթիւն հաւասարակուութիւնը կրկորսուի: Կատերը փորձեցին որ ելեքտրականութիւնը այլևայլ հիւանդութիւններ ըռընտցընելու գործածեն, բայց հիմա աս կարծիքս շատին ընդունելի չէ. միայն կ'երևնայ թէ անդամալցներու քիչ մը օգուտ կ'ընէ:

ՏԱՏԵԽՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՏԵԽՍՈՒԹԻՒՆ

Խօսակցութիւն Արքէն Հայ:

Ա.

ԱՏԱԿԸ ի՞նչ կերպով հնարուած է, կամ ով հնարեր է: Ինչէն է որ ոսկիի կամարծըթի կամ պղնձի կտոր մը որը ինքեան անօգուտ բաներ են՝ այն պիտի յարդ ու արժէք առեր են ամէն աշխարհք ու ամէն մարդու առջեւ, որ մարդուս սրտին ուզածը ձեռք ձգելու համար մէկ հատիկ հնարք՝ ան մետաղի կտորուանքն եղեր են. ստակը տուր, ուզածդ առ:

— Կատ գժուար բան է, և գրեթէ անկարելի է գիտնալը թէ մարդիկ ի՞նչ կերպով հնարեր են ստակը:

1 Արտէ բառը, որ բառակամ է ու բառին սովորական աշխարհաբառն է, կ'երևնայ թէ յարտէ կամ

կ'կրնար ըլլալ որ թագաւոր մը կամ մեծ մը հնարած ըլլայ աս բանս. վասն զի կըտեսնենք որ ամէն մարդ ազատութեամբ կըգործածէ ստակը. օրինակի համար, քեզմէ գիրք մը առնել կ'ուզեմնէ՝ տեղը ոսկի մը կուտամ, բայց գու ազատ ես առնելու կամ չառնելու: Ավմնայ ըսել, թէ միայն ստրկին հարկաւոր բան ըլլալն է որ մարդկանց խելքը սրեր է զինքը հնարելու. և յիրաւի. գրեթէ բան չկայ որ մարդիկ իրենց ամենահարկաւոր ձանչնան, ու վերջապէս չըգտնեն կամ չհնարեն:

— Ինչէն յայտնի է թէ ստակը հարկաւոր բան է. չէր կրնար ըլլալ որ ամէն առուտուր փոխոցով լմըննար, ինչպէս որ շատ վայրենի մարդիկ ինչուսն հիմայ ալ կ'ընեն:

— Ատրկին հարկաւոր ըլլալը հասկընալու համար, գնենք թէ ամենելին ստակ ըսած բանդ չգտնուի. շատ փոխոցներ կան որ անկարելի է ընելը: Խօսքի համար, ես կապոց մը բուրդունիմ, կուզեմ ցորեն ունենալ. կը շալկեմ կապոցս, երկրագործին կ'երթամ. անիկայ ցորեն ունի, բայց տեղը բուրդ չուզեր, գինի կ'ուզէ: Լ'իւլեմ գինի գտնելու համար այգեգործին կ'երթամ. այգեգործին բուրդ հարկաւոր չէ եղեւ. բրդեղէն շինողին կըտանիմ բուրդս, անիկայ ալ ոչ ցորեն ունի՝ ոչ գինի: Արքափ աշխատանք, որքափ գժուարութիւն: Բանք թէ վերջապէս գտայ մէկն որ կրնամ հետը փոխոց ընել. առ քեզի նոր գժժուարութիւն մ'ալ. երկու տեսակ ապրանքին արժէքը կամ գինն ի՞նչպէս կտրելու է. ի՞նչպէս որոշելու է թէ այսչափ բուրդին տեղը որքափ ցորեն կրնամ առնել: Ա երջը վերջը ձար մը կըգտնենք, երկու ապրանքին մէկը կամ թէ երկուքն ալ կէս կ'ընենք, կէսը ինձի՝ կէմն իրեն: Հապա թէ որ բաժնուելու ապրանք չէ. զոր օրի-

սովորէ բառերուն մէկէն ելած է, իբրև թարգմանութիւն տաճկի ագմէն բառին որ ձերտէ կընշանակէ: